

## ՍԱԴՐԱ ՄԵԽՐԱՎ

ԾՆՆԴԵԱՆ 1600 ԱՄԵԱԿԻՆ ՈՒԹՈՎ

### ՎԵՐՁԵՐԳ(\*)

**Ա**նհա հազար եւ վեց հարիւր  
Տարի է որ ալ չըկաս դուն,  
Եռամեծար ոռուբ վարդապէս,  
Բայց դեռ կ'իշխոս իբրև արքայ  
Մեր սիրտերուն,  
Մըօւակոյթին հազարամեայ:

Արարատեան մեր բարբառին,  
Տըլիր նոր ժետ եւ նոր ոգի,  
Զուլեցիր զայն կրակիներով  
Երկիններու,  
Ըրիր ատակ ուրուազրելու  
Խոսն Ասուծոյ,  
Մազաղաթին ու սիրտերուն  
Հայրենախոս :

Բացիր ակոսն ըլնորհներուն,  
Աւրկէ դարերն, լոյսն Ասուծոյ,  
Ցոյզն ու հաւատք մեր պապերուն,  
Իբրև անձեւ եւ իբրև ցող  
Իջան առաս խորն նոգիթին  
Սերունդներու,  
Ու մեզ տարին անդունդներէն  
Գագարներու :

Անցան մեզմէ,  
Մեր դարերէն օրհասաւկան,  
Հազար իշխան ու զօրական,  
Փառք, ծիրանի, զանձ ու պալաս,  
Բայց միւս մընաց, աւերներու,  
Արիններու վրայ ծըփուն,  
Հայոց լեզուն,  
Բոցէ շալիկ յաւերժակնիք,  
Մեր հօգիթին ու մեր հօգիթին:

(\*) Վերջաբանը Ս. ՄԵԽՐԱՎ հատուրին, հատարակուած Վեցիւ  
Ս. Աքուոյս Տպարանէն:

Մուցած եմ մենք  
Կարողիկէն, վըկայարանն  
Հայ հոգիին,  
Սըլացքն անհուն դէպի երկինք,  
Գոյցր բաժակն մեր բնձայման,  
Աղաջանին,  
Որ դառէ դառ զուռ բախծորեամբ,  
Բարձրացեր է դէպի Աստած :

Ժողովուրդն այս, բաժան, բաժան,  
Փոքրած ինքինքն,  
Պարզուած ի սպառ իր հայրեառ  
Հունչէն կախարդ,  
Խըրդիսամէն պողպատահունչ,  
Գանգաչելով կ'երթայ անյօյս,  
Մարդու մը պէս՝  
Որ կարուսեր է իր հոգին :

Գարձուր հուշէն դէմքդ աղուական  
Այս զբրոհին վրայ բռուառ,  
Ճեղքուած հազար կըսունեռու  
Մութն անթափանց,  
Արմատախիլ ու գալրական,  
Եւ անձնատուր սարսափնեռու  
Առհատ ական,  
Անսառ մ'ինչպէս ծիլ ծիլ անող  
Զուրերուն տակ :

Ամէն շարժում,  
Իր հոգիին մէջ հիւանդիախ,  
Վըցտի աղբիւր,  
Նաւաբեկում, ալիբներուն  
Դիմաց վաղուան,  
Վերյաւուներ սրտում, մրթին,  
Ցընուական,  
Իր հոգւոյն խոր կը յամենան,  
Աղերսելով կըսոր մը իինդ  
Ու խաջութիւն,  
Ամէն հովէ եւ անցորդէ  
Պատսհական :

Այսօր սակայն լեզուն այդ սուրբ,  
Զօր թղթոցիր իրեւ առանդ,  
Թոյն է գարձեւ մեր ըրբներուն.  
Դրցի փախան մենք կը բըռնենք  
Բաժանումի սուրբ եւկայրի,  
Մքրմընջելով ամեն առ տու,  
Անելու թեան նոր ալէլու:

Յոյն եւ Պարսիկ եւ Ասորին  
Մեր օշերուն,  
Նորէն կ'իշխն մեր միտերուն,  
Լեզուն զոր դուն Տրիիր մեզի,  
Լոյս բանալի,  
Կը մընայ կախ դարպասին դէմ  
Մեր անցեալին,  
Կամ ըրուուած, խորակահար,  
Գուրս է նետուեւ մեր յաւկերէն,  
Եւ ամէկրնչ ոքուկի պէս  
Կուլայ նորէն:

Մերունդներ նոր,  
Այլեւս փակած աչեն իրենց,  
Ճառագայրող զելիցիութեան  
Առցիւն անոր,  
Մոռցած են ալ,  
Ասուածներու ըւնչով օծուն,  
Գաւն օրօնին իրենց մօրկան,  
Զօր կարին հետ, մինչեւ երէկ,  
Կը խըմէին իրեւ թռչակ,  
Կեսինի, մահուան:

Մոռցած ենք մենք  
Յնիացն հողին հայրենական,  
Կառոյցն նըզօր ու հաստատուն  
Հանրահանդէս մեր ոգեպէն  
Եւ նիւթական զեղումներուն,  
Բելմնաւորող ու անեցնող  
Ոճն ապրումին,  
Մեր անցաւոր մարմիններէն,  
Մեզմէ անդին:

Խաղաղութեան ու հանճարի  
Աստուածամեռձ դուն ակումիս,  
Գրքա մեզի,  
Որ սընամէջ բարբանշանքով,  
Գիտենք լեցնել օրերը մեր,  
Փոխան սիրոյ, ըստեղծումի,  
Որ իւառու կը տաղկապէր  
Մինչեւ երէկ,  
Դասերն ամբաւ ապրումներուն  
Մեր ամէնուն:

Ու չ'անցնիր օր,  
Որ բըզզացող ճանն մը մախիզ,  
Եր հըմսութեան բըրիներով,  
Զըզայ թեւեն իր մաքրելու  
Մազաղաթին մեր սըրբազան.  
Եւ ուրիշներ որ կը խածնեն  
Առեղծուածներ,  
Ակունեռովն իւննց փրտած :

Ներէ անոնց յաւակնութեանց  
Ու նանրանին,  
Որոնք մըսի կաթիլն իւննց  
Կը կարծեն ծով,  
Խսկ լուսամուտն աղօս մըսի՝  
Երկինք անհուն, անշամանդաղ:

Ահա նորէն մեր կողերուն  
Հազար գաւոյն,  
Մեր ազօթին ու մեր երգին,  
Մեր սիրենու արդար բերժին  
Որոնն օսար.  
Չուր է խառնուեր մեր գինիին  
Ու մեր կաթին,  
Մինչեւ երէկ դեռ անխարդախ:

Եկուր նորէն, Մեծ Ռւսուցիչ,  
Հայ զիր մոոցոյ  
Մեծ ու պատիկ մանուկներուն  
Հետ նեգելու,  
Գիրեն նայուն Մեսոռպագիւս:

Ա հոսեցաւ գետն աղտմանդ  
Մեր բարբառին,  
Հոգիներու անդաստանին,  
Աւ աստանին եւ մողեխինդն,  
Ոճա նորէն,  
Անտառափակ կը ծաւալին:

Սըրբէ փոքին հայելիին  
Հայ հանճարին,  
Աւ զաւկըներդ օսարութեան  
Ճամբանիներուն,  
Նենգ մըսոււին, պիոդ հաշինին  
Ալ անձնատուր,  
Տեսնին պատկերն իրենց ամբողջ,  
Փայլով նախնի եւ ալտով նոր:

Մեր աչերուն բաց վերըստին  
Հայ զիրերու տախտակն անհուն,  
Մենին աւակիրտ,  
Դուն ուսուցիչ հանճարաւաս,  
Թափէ լոյսին, վեն իմաստին  
Մերմերն ոսկի,  
Մեր հոգիի անդաստանին:

Եկուր նորէն,  
Արպէս կապոյս անդուրութիւն,  
Ծիածանէ մեր սիրտերուն,  
Ոսկի երազն մեր հայրերուն,  
Կարօսներու եւ իրակերու  
Ծրվանճներով բաղրասարուն:

Եւ զահընիկց մեր օրերու  
Ըստասին մէջ իմաստութեան,  
Մեզ հետ եղիր,  
Խօսի ալպիւր, ջինջ աւազան,  
Մատենի մը նըման բացուած  
Մեր աչերուն:

Ա.մէնօրեայ մեր հացն արդար,  
Սըրբազործուած մախուր նշխար,  
Եկուր նորէն,  
Մեզ լուալու մեր ախտերէն,  
Թըմիիներէն տարագրութեան,

Մեր մեղմերոն վերեւ քացուած  
Դուն թեւ ներմակ:

Եկուր նորէն,  
Անհուն ծաղիկ արցունիներու  
Եւ արփինի,  
Կրտսաւ ազնիւ ու ռբազան,  
Արուեստներու գերազոյնին,  
Համակ բիւրէդ, անշաւանդաղ,  
Ցաւերժու թեան մեծ մատկանին  
Մատուցուելու:

Եկուր նորէն,  
Անհուն ճարմանդ աստուածային  
Պատմունանին,  
Սիրոյ ովկիխան, յոյսի անդունդ,  
Թեզան ամբաւ մեր ապրումին,  
Առուն վըրայ կայլակ, կայլակ,  
Լոյսը նըստէր,  
Պարզեւելու պըղտու, զունաս,  
Մեր քառերուն,  
Հըրաւըր սուրբ ըստելծումին:

\* \*

Թոյլ տուր ինծի,  
Մեծ ակումիս, անհուն մոնազ,  
Քեզ բերելու երախտիմի  
Խաչքուն այս ջինչ,  
Ուկի արտէն ցորեններու,  
Չոր օր մը դուն, ափով արդար,  
Ցանեցիր մեր հոգիներուն:

Սյուր նորէն,  
Ես՝ մին յետին մըտածումիդ  
Զաւակներէն,  
Ցիւասակիդ առչեւ կեցած՝  
Կը պաղասիմ անհունօրէն,  
Որ հոգիովկ մեզ հես լըլաս,  
Պարտի, զոհի եւ զիտութեան  
Սուրբ ճամբայէն մեզի ռահորդ,  
Մահէն ալ վեր, մահէն ալ վերզ:

Եղիգ. Ա. Բ.